

ՇՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՌԻՍԻՈՑ

(Տես հատ. Ծ. յ' էջ 482)

Ժ

Մեր կարաւանը. — Լիսակորսքի ձորահովիտ. — Պարսիկ իշխանին քով ընդունելո՞ւնք ինչ. — Կազայի շոր. — Մոռաք ի Զեակիէզոր. — Անցք ընդ Աքարդոս-Հայ:

17 մայիս. — Անվերջանալի վիճաբանութիւններէ և յապաղմանէ վերջը՝ ուր ուրեմն կարաւանն իսկ կը շարժի տեղէն, առտուան եօթներորդ ժամուն: Վեց բռնաբարձ և չորս հեծնելու ձիերէ բաղկացած է այն. հետերն իսկ առած ենք վեց հայ կարաւանապետ. Յովհաննէս թարգման և Լեւոն խոհարարը. իսկ իբրեւ առաջնորդ՝ երկու թաթար ձիաւոր տուին մեզ:

Ի պահու մեկնման՝ ներկայ են վաճառափողոցի միջնորդը, իրենց գլուխ ունենալով զՄէհէմէտ Ալի, մեր արդէն ծանօթը. չուկառաց ճամբիտ ճանճեր, որ գմեղ կը պաշարեն. մէկուն խօսք մը կ'ըսեն, անդրադարձութիւն մը ուրիշին, երիվարաց թամբի կայինները կը համրեն, բռնանց ապահովութիւնն, և թէ ի՞նչպէս ամենայն ինչ ի կարգի է: Ամուսինս անոնց ամենուն մէջմէկ կողմնացոյց գործի կ'ընծայէ, և ձեռուրնին ճակտին ու սրտերնուն վրայ դնելով հազար անգամ կը բարեկենդանոց և կը մեկնին: Նոյն միջոցին Յովհաննէս բարձերով կը շրտկէ իր թաթար թամբը՝ որ կրկին ծուռ տախտակներով ձեացած է: Այս կարևոր զգուշութիւնն ալ ընելէն ետքը, Շուշիէն կ'եկնենք ընդ ճանապարհ Երեւանու, որ կը հանէ ի գեղեցիկ հովտաձորն Սարազլու, ուր յամարան կը բնակին թափառական Տատր:

Երեւան տանող գեղեցիկ ճանապարհը՝ կտրուած ժայռի մը բարձանց վրայէն կ'անցնի, և կ'ընթանայ ընդ գահավէժ երկայնութիւն, ուր ջուրը՝ ամէն տեղ պղտի ջրվէժներ կը ձեացընեն: Առաջին կայարանն իսկ հասնելու պիտի չանագանենք. վասն զի զկայ պիտի առնուրք ի Լիսակորսք, ուր իշխան Ռիզաղուլի

Միրզա ամարուան գրաստեղի մի ունի, ու մեզմէ խօսք առնը-
լով օր մը ու գիշեր հոն անցընելու, ծառայներով կանուխ Շու-
շիէն մեկնեցաւ զմեզ ընդունելու:

Ականակիտ աղբիւրի մը քով քիչ մը հանգչելէն ետքը, ուրա-
խութեամբ ճամբանիս կը շարունակենք, դարնանային ծաղկօք
զարգարուած դաշտերէն. ուր առատութեամբ սփռուած են դե-
ղին շուշանք և հիրիկք, և ամենագեղեցիկ կակաչ ծաղկունք, որոց
ստիներուն հաւաքում մը կ'առնունք հետերնիս: Վերջապէս կէս-
օրուան մօտ կը հասնինք յամարանոց իշխանին, որ ձեռքովը
ժողվուած դաշտային ծաղկանց փառաւոր փունջ մը կ'ընծայէ ինձ:

Լիսակորսք 1760 մետր բարձրութիւն ունի, Տուր—սուէ ոռո-
գուած հովտի մը մէջ. և որոյ վրայ կը տիրէ ապաւեր լեռան
մի՛ կունտ կոչուած, ուստի տեղին անունն առած է: Հովտիս
երկրաբանական կազմութիւնը օձաբարի կը պատկանի:

Նախաճաչէն ետքը՝ իշխանն ամենահաճոյ շրջագայութիւն մը
ընել կու տայ մեզ՝ ջրոյն եզերքը, զոր յաճախ կը կտրենք
կ'անցնինք մէջը ձգուած խճերուն վրայէն, մինչև կը հասնինք
յաղբիւրակն Լիսակորսքի, ուստի կը բղխէ Սէն—Գալմիէի նմա-
նութիւնն ունեցող կազային թթու ջուր մը: Եօթն տարի յառաջ
գտաւ զայն Սարատովցի բժիշկն Լոսէֆ, քիչ ատենէ ի վեր
վախճանեալ, Դեռ ըստ արժանւոյն քննուած չեն ջրոյս յատկու-
թիւնք, որ ջրամարգ սինի ծառերով պատած ժայռէ մը կը
բղխէ, և յոյժ հաճոյ է յարբումն: Ո՛րչափ ցաւալի է որ այսպիսի
բնական հարստութիւնք չահագործուած չեն: Ուրիշ զանազան
ակունք ալ կը բղխեն այս բնաստեղծական ու բարձրաբերձ
կաղնի ծառերով զարգարուած հովտիս մէջ, և որք գժբաղդաբար
յաճախ և խիստ առատութեամբ կը կտրուին: Այժմեմանց որ-
սովայր մ'էր յառաջ, բայց անտառաց ջնջմամբ՝ այս գեղեցիկ
հիւրք փախստական գնացին: Փափուկ խոտով ծածկուած մար-
գաց վրայ սփռուած են անմոռուկ ծաղկունք, ոսկեհատ գար-
նանածալիկք և մանուշակք:

Շուշիի ճոխ ընտանեաց ամարանոց է Լիսակորսք, օդոյ մաք-
րութեանն և ընտիր ջրոց պատճառաւ: Սակայն այսպիսի առողջ
և խաղաղ տեղ մը շնորհքով բնակավայր կամ պանդոկ մը չես
գտներ. միայն իշխանին տունը կայ, և ինքն իշխանն ալ ամառ
ատեն ընտանեօքն պարսկական ընդարձակ վրաններու մէջ կը
բնակի հեռաւոր հովասուն տեղեր: Այս պատճառաւ քաղաքէն
եկողներն ալ՝ վրանաց տակ կը հաստատուին բնակութեամբ. և
պարապոյ ժամանակնին անցընելու համար՝ Հայք աղմկալից զը-
ւարճութեանց կու տան ինքզինքնին. թուրքք՝ աւելի ծանրաբա-

րոյք, ասիական երաժշտութեամբ և ընտանեկան շրջանակի մէջ պարուք կը զբաղին: Չափարաց կայան մ'ալ կայ ի Լիսակորպ, ենթասպայիւ և վեց հոգուով բաղկացած. և ամենէն մօտաւոր գիւղն, Քալա-տէրէսի, տասուերկու հազարամետր, հեռու կը մնայ:

Արևու մտնելէն անմիջապէս ետք՝ թանձր մշուշ մը կը պատէ ձորահովիտը: Ամաքանոցին մէջ առանձնացած՝ կը խօսակցինք իշխանին հետ երկրին ու բնակչաց վրայ, և մեծապէս հետաքրնական տեղեկութիւններ կ'առնունք: Կը պատմէ թէ ժամանակաւ բռնած էին այդ ձորը, և վտանգի մէջ էին ճանապարհորդք և իրենց ինչք. և թէ հիմայ ամէն զգուշութիւն բանեցընելու են այն կողմերն՝ ուր դեռ եւս կենաց ապահովութեան միջոցք կրնան պակսիլ: Նոյն միջոցին՝ լերանց կարծես անակնկալ քմկմահաճոյիւ մը մշուշը կը փարատի, աստեղք կը փայլին հաստատութեան վրայ, և երկինք գեղեցիկ պայծառութիւն մը կ'առնուն: Տանը ճակտին վրայ շինուած գոց ճեմելեաց մէջ առանձնացած, կը զմայլինք բնութեան պարզութեամբ, բացարձակ ու սիրելի անգորրութեան մը մէջ, հեռու Եւրոպիոյ մեծ քաղաքաց տագնապալից ու արուեստակեալ կեանքէն:

18 մայիս. Աբանշելի գիշեր մը անցընելէն ետք՝ աղուոր օգով մը կ'արթըննամ ծաղկանց ու թռչնոց երգերու մէջ. վճիտ ու մաքուր օգ մը, և կունտ լերին ստուերական կողմնակի ծրագիրը կը ներկայանայ մեզ: Կէսօրուան գէմ կը մեկնիմք ի Լիսակորպէ և իշխանն ձիով կ'ընկերակցի մինչև ի սահմանածայրս Շուշիի և Կիրուսիի, որ Զանկէզուարի և Ղարապաղի մէջ կ'էլնայ: Հոն յիբաւի տրամութեամբ կը բաժնուիմք մեր սիրելի ու պատուական ասպնջականէն, անմուաց յիշատակն հետերնիս տանելով:

Կարաւանը թղթատարի ճանապարհով յառաջ կ'երթայ ընդ լերանցամէշ, հանելով յԱպտուլլահ գիւղ, որ քսան վերստ հեռու է: Անտի վայր կ'իջնէ մինչ ի գեղեցիկ անտառն փեկոնեաց, որ կը կտրէ ճամբան: Ուրախութեամբ կը ձիավարենք, հաճօյիւք նորարողը ծաղկանց գարնայնոյ, գեղեցիկ և մենուկ լեռանց: Ապտուլլահի կայարանն որ կը հասնինք, (1250 մետր) նոճիք նորէն կը սկսին երևնալ. բուսականութիւնն աւելի յառաջացած է, և մինչ ի Լիսակորպ ծառք դեռ եւս նոր ծլած են, հոս բոլորովին ծաղկալիցք: Ապտուլլահէն կ'ուզենք մինչ ի Սօվուք քչել առաջ երթալ, որ տասուերեք հազարամետր հեռի է. բայց առաջնորդք և նոյն իսկ չափաք կը միաբանին համոզել զմեզ՝ որ նոյն օրը կանկ առնունք, որովհետեւ Աքարլու գետը՝ ընդ որ հարկ էր մեզ անցնիլ, բունն է յընթացս, և բեռնակիր

երիվարք կրնան ֆիասուիլ, Մենք յառաջ անցանք, միտքերնիս զնեղով գետին քով հանդչիլ, եթէ ստուգապէս անհնարին է անցնիլը :

Ամէն տեղ հրաբղիային ժայռք կ'ելլեն դիմացնիս, և բազմաթիւ հետք երկրաբանական կերպարանափոխութեանց : Եօթն հազարամետր ճամբան առաջ քշելով, կը հասնինք ի գետեզրն և կը տեսնենք ջուրը խռովեալ վիճակի մը մէջ : Չափարներէն մէկն խորութիւնն չափելով կ'ապահովցընէ թէ անցքը անվտանգ է . ուստի և մարդիկ ջուրը կը մտնեն ձիերը բռնելու, և մենք ալ անոնց ետեէն կը շարուինք, կենացս մէջ առաջին անգամն է որ երիվարաւ խռովայոյզ գետի մէջէն պիտի անցնիմ : ուստի գլխոյ պտոյտ չկրելու համար աչուըններս կը գոցեմ : Առանց պատահարի ամէնքն կ'անցնին ի միւս կողմն, բաց ի բեռնաբարձ կենդանոյ մը որ կը շեղի, և չափաբք կը վազեն կը հասնին զայն վտանգէն ազատելու : Պզտի շնիկնիս անվախ գետ կը նետուի . բայց տեսնելով որ յորձանքէ կրնայ տարուիլ, կը փութայ գէպ ի ցամաքն, աղաչաւորի աչքով մեզի նայելով որ չըլլայ թէ մոռնանք, բայց չափարներէն մէկը յատկապէս գետէն կ'անցնի՝ զայն միւս կողմը փոխադրելու համար :

Շարայարելի

Ա Ն Է Ծ Բ

(Տես յէջ 97)

Օրը տարածամիլ սկսաւ . երեկոյեան զով քամին քաղցր կերպով կը փչէր պարտիզին ծառերուն մէջէն, ուր հրեշտակային դէմքով վայելչահասակ աղջիկ մը կը ճեմէր տխուր կերպով : Երէցփոխանին նշանած դուստրն էր գեղեցիկ աղջիկը, Մարգարիտա Մալնաշի օրիորդը՝ զանազան մտածութեանց մէջ ընկղմած, որոյ յշտացեալ սիրտը անտարակոյս չէր տանջեր զինքը, եթէ գիտնար որ երկկ ցորեկէն ետքը՝ իւր փեսայացուն փոխեց դիտաւորութիւնը :

Քիչ ատենէ անոր ամուսինը պիտի ըլլայ՝ զոր ի սրտէ չի սիրեր... Անդառնալի՛ վճիռ, զորժը պէտք է կատարուի, ճար չկայ, վասն զի ծնողքը իւր մանկութենէ անոր են նուիրեր զինքը... և որ չարագոյնն է, ամէն օր պիտի հանդիպի այն դառնացեալ սրտով, երեսը գոյն չունեցող երիտասարդին